

# Ս. ԳՐԱԿԱՆ

## ԵՋԵԿԻԱ ԹԱԳԱԿՈՐԸ

Դաւթի մայրաքաղաքին ճիշդ կեղ-  
բունը, Արմոնի նաւերակաս բարձունքի  
կաշարին, գահաւանդի մը վրայ և խիստ  
պարզակերտ ծոցը կ'աշտարակուէր պա-  
լատը Յուդայաստանի սրբային: Հրեայ  
ճարտարագետներ մրցումի ելեր էին, բա-  
ցաւիկ շքեղութեամբ կոթողելու ազա-  
րանքը իրանց վիհապետին: Մէկ պայմա-  
նով սակայն, մնոր զեղեցկութիւնը վար  
պիտի մնար Սողոմոնեան Տաճարի գեղեց-  
կութեանը:

Դժբախտութեաներ միշտ սնակաբու  
կղամ էին եղեկիտ թագաւորի կեանքէն,  
բայց ան սովեհներ կուրծք տուած էր բու-  
լորին, շնորհիւ իր ամուր նաւատքին ու  
տոկուն կողմուածքին: Հիմա սակայն  
փորձուած էին փամոնակն ու պայմաննե-  
րը: Սենեքերիմ, բունակալ ու մեծագոյր  
արքան Ասորիստանի, տիրապետելու իր  
մարմալին միացուցած ժանրը ոչլուրաւ  
ցութեան, անկը բանակով մը եկած հա-  
տած էր Հրէաստան, գրուած Սամարիան,  
վերջ տուած Խարայի թագաւորութեան  
ու կը ծածկը դռները Յուդայի թագաւո-  
րութեան: Ասոր վրայ կ'աւելնար նաև  
հիւանդութիւնը եղեկիտի, որ ծանրա-  
նալով հասցուցած էր զինք մահուան  
ժուժ գունդուն:

Հիւանդութեան իր մահիճին մէջ գա-  
լարուելով, կիսախուփ իր աչքերը սե-  
ռած պալատի լուսամուտէն երեցող Տա-  
ճարի բարձրավիզ ու ոսկեջրուած աշտա-  
րակին, տարիներէ ի վեր առաջին ան-  
գամ ըլլալով, իր սրտի խորերէն խնդ-  
րանք-աղօթք մը բարձրացաւ կափկափող  
էր շուրթերուն:

— Տէր Եւովա, ներէ որ աշխարհիկ  
հոգերէն ծուլատուած իմ միտքն ու հոգին  
հեռու պահեցի քու թօրայիդ լոյսէն: Ու  
հիմա զոյգ խնդրանքներ կը մատուցանեմ  
բարձրաւիզ գահոյքին: Հեռացուր Ասոր

րեստանի բունակները Յուդայի սահման-  
ներէն ու ժանր՝ ինձմէ: Շնորհէ որ գէթ  
տասնհինգ տարիներ աչքերս վայելն  
լոյսը սրեգակին:

Երկայնուն դէմ, երբ դատանցանքէ  
մը ետք վերստին ուշքի եկած էր հէք  
արքան, Աստուծոյ մարդը, Եսայի մեծ  
մարգարէն կը ժամէր պալատի դարպասէն  
ու կ'ազդուէր հիւանդի սնարին մօտ,  
տալու անոր քաղցր աւետար իր խնդ-  
րանքներուն ընդունելութեան:

— Տէր արքայ, Եւովան լսած է ա-  
ղօթքդ: Թշնամին գլխիցոր պիտի նեղա-  
նայ մեր սահմաններէն ու 15 տարիներ  
պիտի աւելնան կեսիցիդ օրերուն վըրա,  
յարեց զկաթալնամաքուր մարգարէն:

Փպտ մը խաղաց արքայի ամօրոյն  
դէմքին: Արօսորի քանի մը կաթիլներ  
սահեցան թոմթակած աչաքերէն վար: Ոչ  
չրթները հաղիւ կրցան մրմնջել, ճննոր-  
հակալ եմ քեզմէ անհունօրէն, Տէր:

Տարիները սահեցան կարծուածէն ան-  
ւելի արագ: Անցնող ամէն օրուան հետ  
գործացաւ մահուան ոսմանայնը եղեկիտի  
յոգնած սկանջներուն: Ու զղջաց ան ու-  
րոշած ըլլալուն համար թիւը՝ ապրիլ ու-  
գած իր տարիներուն:

Ով Տէր, մրմնջեց գտաւած ար-  
քան, ինչքան իմաստութիւն կայ ժան-  
դոց մահուան թուակներ իրենցմէ գաղտնի  
պահելու անօրինոճիղ մէջ: Ինչ՞ու ես  
միակը պիտի ըլլայի մարդոց որդիներէն,  
իր մահուան օրը գիտակցօրէն գիծուած  
բող: Ինչ լաւ պիտի ըլլար որ ապրելու  
յոյսը չպոկուէր իմ օրաէն մինչև որ  
հասնէի դուռ մահուան:

Քանի՜ քանի՜ անգամներ յանդուգն  
ու անխոհեմ կերպով կը մատուցանեմ  
մեր խնդրանքները Աստուծոյ: Կը պա-  
տահի երբեմն որ Տէրը ընդառաջէ այդ  
կարգի մեր խնդրանքներուն, պարզապէս  
զգացնելու համար մեզ անոնց աննթե-  
թութիւնը ու քուել տալու համար մեղքը  
մեր յանդգնութեան:

Գ.